

# ԲԱԿԻՍԵՆ

## ԱՐԵՐ ՕԸՀԵԿԵՐ

1851

Ա. ՏԱՐԵ

ՓԵՏՈՒԹՅ

ԹԻՒ 2.

### ԲԵՐԱՅԻՆ

#### ԲԵՐԱՅԻՆ

Արքանեա իշխան երջակութիւն բժաշ  
մը ճամբարութիւն:

(Յանարդ):

ՕԴԵԴՆԱՑ ճանապարհորդները  
սկսած վերաբն թաշի և արծուի ու  
րագութեամբ իւնց ճամբար չափու-  
նակել. հազիւ քիչ մը յառաջացած  
պատիկ տղայ մը տեսան, որ իւր գրր-  
քերուն պարկը կանակը զարկած՝ գրա-  
րառուն կ'երթար, Վար ովէս տեսան  
նաև իրենց ճամբարն ընթացքին մէջ  
շատ արհեստու սրիներ. որմնք իրենց  
զանազան գործաւնութիւններն ընտեսելու  
պարագանեն, որը կուտ կը գործէր, ո-  
րը կը մաներ, մէ կը մէկ բան մը կ'ը-  
ներ և միւսը ուրիշ բան մը, բայց ու-  
սոնցի և ոչ մէ կը իշխանին սրանին մէջ  
ուեր մը չի ձգեցին. ինքնինք հասա-  
րակ մարդոց կարգը չը դատեր, և  
իշխան մը ըլլալով կը հայրատանար իր-  
մէ վար մարդոցներ ինքնուրդ հարցը-  
ներաւ ու սորվելու.

Վերջանո անհամբեր բլատով իշխանը  
ըստ սդիմն, և կ'եսան արդեօք զիս թա-

գաւ որպէս և մէծամեծաց պալտաները  
տանիլ. — Հատ զիւրաւ որուաւ պատ-  
գամուն որը, և հազիւ մէկ այս խո-  
քին զրայ էին, հեռու էն գեղեցիկ  
փայլուն քաղաք մը տեռան, և մէկ  
քանի բացեն տնուր զրայ եկան կայ-  
ուցան. և աշխարհացոյց տախուտակի  
մը պէս անոր զրայ կը նոյեին. հան  
տեսան գեղեցիկ ճամբարներ հոյակապ  
շենքերով, բարձր կամարներ, երկնա-  
լերձ արձաններ ու կոթողներ և  
կորկաշատան անուշաջուր ազդիւր  
ներ, ու սիներով, սոսիալ և այ ասոնց  
պէս կանանչազարդ ճառերավ շրջապա-  
տած. որոնց մէջ տեղը գեղեցիկ պա-  
րուն մը կ'երկւար սիրուն պարտեզին-  
րով և արուեստաշեն գեղեցիկատեսիլ  
անտառներով բարած.

Վայ միջոցիս որտող ամաւորը ե-  
րեք անգամ իշխանին բարբարիքը որ-  
պահելով քուտ. « Հիմա մէնք պարա-  
որ պիտի մոնանք ուր պիտի տեսնաս  
թափուարը իր բարբար գերդաստան-  
վա, զուն անոր առջեւը պիտի երառ  
և անոր իշխանները պիտի լուսն և ա-  
նոր ինքնուրբները ակներեւ պիտի  
հասակնուս. բայց անիկա քեզ չի պիտի  
տեսնայ ո. Անկէն իշխանը և անոր  
աներեւ ոյմ առնորդը ինքցինքնին  
պալտանին պիտու ընդարձակ սկնեն ակ-  
ներէն մէկուն մէջ գտան. հան մէկ ծեր  
մարդ մը նոտած էր որուն ճակատը հա-  
զով և տառապաներով կռնչմատած, նոր

տած գահենու բարորափի շքեղութեն-  
րէն հասկըցան թէ անջօն չա թագաւո-  
րը պիսի բլաց : իշխանը կրնար իմանու  
բոլոր անոր մոքէն մնցածները բարձր  
ծայնով խոռուածի պէս . « Վո շատ  
ասդակալի կետնք մըն է ա , կը ուշը ինք-  
նակար , և ես շատ պայտաներ շատ ու-  
պարաններ ունիմ , բայց անոնց հոգերը  
զիս շատ կը հարսաւհարեն . իմ եկա  
մաւա թէ եւ մէկ միլիոնը կ'անցնի , բայց  
իմ ցամոքային և ծնկոցին բանակինե-  
րուու , պայտարի և բնանիքին համար  
եղուն ծափերն այ շատ մէծածախ  
են : և ես միշտ անձնարէլի պարորե-  
րով բեռնաւորուծ եմ . ես թէ եւ  
ուժունու և հինգ միլիոն մարդոց վրայ  
կը թագաւորեմ , բայց կը պայտառան  
ըիմ զանակը տուքքերու ամեկ ընկճել ու-  
բեռնաւորել . որոնք միշտ ինձի գէմ  
զանգառ կ'ընեն , յանցանքները կը դրա-  
նան , և իմ թագաւորութիւնու ամեկն  
ու վրայ ընելու կ'ապաւնան . թէ եւ  
շատ զօրքեր ունիմ , բայց առկա ին  
իմ կեսնգու միշտ վասնդի մէջ է . թէ եւ  
փետուրէ անկօղիններու վրայ կը պատ-  
իմ , բայց անզանտիրութիւնն ան վախով  
քունու աչքես վախցացած կը թու  
պրոցիմ . թէ եւ փառուոր կառքեր ,  
պեղցիկ ձիեր և շատ ազաւապնես ու  
ունիմ , բայց շատ անգամ հրացանով  
կը թշնամնիմ , և ամեն գուրս ելու  
ըստ կ'ենցա համար ահ ու զող կը  
քաշեմ . բոլոր աշխարհ իմ վրայ կը  
նախանձին զիս շրջապատազ գեղեց-  
կութեանցը և իմ անեցած զօրաւոր  
իշխանութեանս միցն նայելով . բայց  
ես ուրսիսութեամբ պիտի վախոնու-  
կէմ իմ պիտիկ իմ հարսակիներուն  
մէջ եղած խանուհն երկրագործներուն  
և համեններուն միջնակին հէտ : Հաս  
անգամ երբոր կը նայիմ զիս շրջապա-  
տազ գեղեցիկութեանցը վրայ . և քանի  
որ անոնցմէ զոտուաէլ կը մոռաւէմ , ցո-  
ւերս և ու առաւել կը կրկնուապակին .  
ես որդէն ծերացած եմ , առօքնե-  
րաւ բայց անորացած է , ձեռութեա-  
ըրս կը գոշնի , ախորտակ տիկար է ,  
և իմ զօրութիւնն ապաւած է :

« Վմ անեցած արտօքին բոլոր զօ-  
րութիւններս իմ կեանքին վրայ տարի

մ'ուլ չեն կրնար եւելլընել . և այս  
բանիս մէջ իմ ամենամուասու հոգա-  
տակներուն հաւասար եմ . ես քիչ  
ժամանակէն գերե զմոն պիտի իջնում  
ե ես թագաւորու ամենամուասու մա-  
րտցիկի մը նման վաշի պիտի դաս-  
նամ . աւազ , թշուտաւ թիւնը ինչ  
պէս որ իրմիմիթ մը անանկ ուղ պալու  
մը կը մանայ . ես կրնամ զիս թագաւ-  
որ կուչել , կրնամ որարծի իմ թագաւ-  
որուին ցեղիս վրայօք : և կրնամ իմ  
զաւակներս զաքօներ և իշխաններ ա-  
նուաննել , բայց վերջապէս ես մէկ  
մարդ մըն եմ և մէկ բանի տարիէն  
եւորը ուրիշ մարդոց ողէս հոգ պի-  
տի դառնամնո՞ւ :

« Վրդեօր ասուր մէկ հոր մը չի կայ  
մի . կրնամ որդէօր կաշտոքով մահը  
ծախու ուսնել . չ'են կրնար որդէօր  
իմ սասկներս զիս գերեզմաննեն վրա-  
կէլ . ասունք անկարելի են , և ինչ ոփ-  
տի բլաց արդեօր իմ ամեսու որ այս  
չափ ինսամքով կասուց ցած եմ . որդէ-  
նօր իմ գլուխս գրած թագաւ իմ զա-  
ւակներս իրենց գլուխը պիտի զնէն  
մի . որդէօր շատ պարագաներու իմ  
անունս և իմ համեմաւս պիտի կրէն ,  
արդեօր ոյս բաններս իմ զաւակներուն  
վրայ պիտի իջնան և վասար յօյօք  
իմ յիշատակութեանն վրայ շարունակ  
պիտի ծագէ . երջանիկ պիտի համա-  
րէի ներդիմոր երբար այս բաններուն  
ըստը գիտնայի , բայց աւազ որ իմ  
զաւակներս ինձի չափ իմաստուն չեն .  
անոնք հայրանութեամբ և ունայնու-  
թեամբ ըցանեն և այսպէս կը կար-  
ծեմ որ իրենց թագաւորութիւնը կործ  
ու անշռուք պիտի բլաց . պիտի շընչն  
իրենց հօրը յիշատակը ։ Վայ վար-  
կէնիս ներդակալը տեղին ցամեկէց ե-  
րա և սկսու որորացի որուէն մէջ  
մէկ գլուխնեն մէկալ գլուխոր մէջ խը-  
առիւ թերաւ . և զեղութիւն մէջ :

Վրայորդին շատ խավեցաւ այս  
տեսարաննեն , վասն զիս իր երկրին մէջ  
տեսածներուն շատ յարնար գտաւ հու-  
տեղի տեսածները . այս ծեր թագաւ-  
որը միշտ իր հօրը նման անհանգարտ  
ու աղերջանիկէր . ասմենկ անսուհման  
զօրութեան և զքեզութեան մէջ .

իշխանը պատգամաւորին ազք ըրու  
ու միասնեղ մէկեցան անկէց : « Ես  
բուտիան թողաւորական գործերը  
տեսայ ու ըստ իշխանի, « հիմա ես  
զառնանք և ըլուրներուն փայ տե-  
սած հովհանուս տեսուն երթանք ու :  
Քանի մը վայրիեւուն եւոքը անոր քով  
գացին և երիասուորդ Տանապարհորդ-  
ներ ձեւանարավ հարցուցին ուսոր թէ  
արդեօք երջանիկ է մի :

« Կրտարեալ երթանկութիւնը ու  
ըստ ծէր մարդը, « մարդկային սե-  
ռի միջակը չէ, այս կետնքը մէկ ու-  
րիշ կետնիք մը պատրաստութիւնն  
է, և փարձութիւններէ ալ աղատչէ .  
բայց ես արդեն խուզայ և հանգիառ  
վիճակ մը կը վայելմո՞ , — « Բնչ կեր  
պով դուն այս օր հանութիւնները ձեռք  
ծցեր ես ո հարցուց իշխանը : — « Եր-  
իմ Վառածոյ և մարդկանց ունեցած  
պարագերս կատարելովո, պատասխա-  
նեց հովհանը : « Ուրիշ կերպ մը չի կայ  
երջանիկ ըլլալու ո, հարցուց իշխանը,  
« Ոչո, բայտ հովհանը, « Երիասուոր-  
դութիւն ժամանակու ես շտու երկիրներ  
համապարհորդութիւնը ըրած զննական  
մարդիկներ տեսած եմ. որով ես ողեկ  
սորված եմ մարդկային ցեզին վիճակը  
թագուորեն մինչեւ պիտի նուռասու  
աղքատը, որոնց բարքին համար մի-  
այն մէկ կանոն մը կայ, և անոնք Վա-  
ռածոյ Նախախոնամութեան առջեւը  
մի և նոյն են . բնչ ինչու պարունակու-  
թէ և երջանիկ են . ասիկայ մեծ ընդ-  
հանութ օրէնք մին է, ամեն մարդ  
կանոյ պահել ասիկայ և անօր ամեն  
բարութիւնները կը կարծէի . բայց  
մէկը ասիկայ չի որահելով երջանիկ չի  
կը սոր ըլլալու » \*

\* Հիմու Շահնապարհորդները իրար-  
մէ զառուեցան . « Եմ բընորս ան-  
դասա գտայ ո, ըստ իշխանի, « մին  
չւ հիմա իմ կեանքս սխալման մէջ  
հիմուած է եղեր : Ես կը կարծէի որ  
իշխան ըլլալով և անոռհմոն հարցու-  
առութիւն ունենալով կը երջան-  
իկութիւն գտնաւու. ուսակով վահարը  
մը գնելու պէս կը կարծէի . հիմա  
կիմանամ որ ան արտորին բաներու  
մէջ չի գտնուիր եղեր, հազար մորին

կը միքարերի . ես կը տեսնամ որ եր-  
ջանիկութիւնը մարդուս ազէկութեա-  
նը համեմատ կը լայ եղեր ու Քանի  
մը խոսքէ եւոքը իշխանը իր աներեւ-  
այթ աւաշնորդին շնորհակալ ըլլալով  
մնայ բարով ըստ և իր հօրդ պարա-  
գը մերագործած :

Վայ իշխանը ամեննեւին հանգերձի  
ունայն ցոյցեր չի բանեցուց . արաւ-  
ութիւն շքեզութիւնը բարդովին ատեց.  
շեմ ուղեր որ իր ծառաները և ողա-  
խինները զինքը շաղբարթէն . և հո-  
ւուսուն թիւն ու զրութիւն չէր ըլ-  
ցուներ . անկէ եսոք պատմութեածոց  
և գիրութեանց պարտպեցաւ և իր  
վիճակին ուեաք եղած պարագերը կա-  
տարելու առաւ ինքնիպք . բանի մը  
ասրիէն ետքը, հոսքը մեռնելով թա-  
զաւոր եղաւ, բայց հովհէն ուրված  
հոմարը ամեննեւին չի մոռցաւ . բաւ-  
րով որ « Աւու և շանալ իմ Վաստիո և  
Տարդիանց ունեցած պարտերն իշարել .  
վասն վի ասէի սորվեցայ թէ թագաւ  
սորի մը ամեններանիկ ըլլալուն պիտօ  
գիրիքին ճամբան ալ այս է եղեր ո, ին-  
քը այս սովորենի կանոնին հետեւեւ-  
ցաւ . և մինչեւ այս օրս արեւելիցուն  
երիբրներուն մէջ բարի և իմաստուն  
թագաւոր մը կը միշատակուի պատ-  
մութեանց մէջ :

Քարդ . Նաղարեւիթ Արմենիկ Կարապետան :

## ԲԵՐԵԿԵՍՈՒԹՅՈՒՆ

Բարդին բարեկանութեան ինդիւնաւ .  
ԱՌԱՋՄԱ :

ՀԵԼԱՄԱՍՅԻ աղդ ՚ի պաշտօն կրտնից  
ըներմաքայնք քան զայլը յորվա . ՚ի հե-  
մանուստական ազմացն կացեալը ՚ի հր-  
նումնն, ունիածոյլ արձանոք մեծարե-  
ցին երբեմն ՚ի հրաշակերտ իրիք  
աաճարի և զբարեկամութեանն բա-  
գին, սրում ընդ յորդ գարս խորին  
ակնածութեամբ պաշտօն մասուց  
և այ պատարադ օք և ծխակի ինկաց ու-  
նուշից խուսն գիրիքին առ այն զերե-  
րաւ զերեսոն մածուցանել :

՚Իէպ եղիք երիուց վաղմիւոց բաւ-

թէկամաց սերտ սիրով զաւդելոց հա-  
 մանեաւ ընթանալ յայս տաճար առ  
 զերախայրիս արդասեաց մուերմական  
 սիրոց խրեանց մատուցանել պատկե-  
 րին, որը համակամ անմաղոր առենն.  
 ևին 'ի շուզաց և 'ի հետաց սրբազնոն  
 բարեկամութեան յութոս մուեայ, ևին  
 անդուսին 'ի տղայ տիրոց՝ յութուան  
 անանջատ կող 'ի բարեկամութենէն,  
 զոր գողցես 'ի մի և 'ի նոյն վարժարու-  
 նի ընդ հողեանցց կամքին ու սաման ծր-  
 ծեցին, մինչեւ զմոհ զնովածնացն ահ.  
 ընկեց առ սինչ վարդանել փախօս  
 ու սէր երկաքանչիւր, առ որո ան-  
 մարթ իմն էր ու մելք առակել հնարել  
 խարդառանե, լու ձանել զանքուկ կոտ  
 սիրոց նոցա, իսկ զրօտաւոն ընդ սյն-  
 քան դարս կայսին բարեկամութեան  
 համարեալ 'ի իցապաշտից՝ 'ի մատշել  
 սոցա կ' սպաշտոն սպանայ ընդ հուպ  
 'ի առաճարեն 'ի բաց, զայս նոցա պատ-  
 փամ սրստաձայն արձակեալ. « | յան  
 առասիկ յամբ, գաղ արելոցին յայսը՛՛  
 հետէ պաշտամանս արարծւածք, լոք-  
 ցի և բաղին, ոյլ ևս չէ ինձ անկ  
 կող տաստիօր և զերկրապատութիւն  
 և զնուերս ընդունել զմոհացուաց,  
 զի գտի նոն առաճար զերազանց զրա-  
 թեկամութեամբ զօղելոց զօիքու, ու դ  
 հանգեացց յուեւէ ժ 'ի բերդրանս բան  
 'ի առաճարս կառաւցեալը ի պղծոց և  
 յանորոց ի մարդկանէ ։ ։

Տարու Աշոտ Եղիշեանեան,

## ԲՈՒՆԱՄԵԼԾԵՐԱՆԻՑ. ԻՆԻ

### Ա. Թ. Ա. Կ.

Մինչ և ուսչեւ.

Համ

Աշխանական մասնակիութեան  
պատիւթեան։

Համականութիւն մասնակիութեան

աշխանական աշխանական մասնակիութեան

Օր մը շնորհման մասնակիութեան  
աշխանական աշխանական մասնակիութեան

Աշխանական աշխանական մասնակիութեան

Գիտական աշխանական մասնակիութեան  
աշխանական աշխանական մասնակիութեան

Գիտական աշխանական մասնակիութեան

Գիտական աշխանական մասնակիութեան

Գիտական աշխանական մասնակիութեան

Արագ մինչ յարտառացին  
 մասնակիութեան բարեկամութեան  
 Զնկա բազրեւն զի շատ փարձանո՞ր  
 կրոնա իրան պատուին  
 Արթանարաց ունդութ մէկու մ  
 Ֆայա տարիու իր խուրան հաւանու  
 Ֆայա բարձր հաւանու շնորհ բարձր  
 Խարթիզը միր կարգեց  
 և ուղիղ փարձանո՞ր եւ կը կը կը  
 Արագ մինչ յարտառացին  
 Համա ծափ մէ երեբը  
 Տասա խոչը մէ ունդութ  
 բայց իր խուրան ինչեւը  
 Առ որ սահաւ ուրախութեանը  
 քաղց եկու մուգ բայց  
 Աշա բազրեւն ուն ինչ տասաւ  
 կը բարձր բարձր բարձր  
 Բայց հայի մինչ յարտառացին  
 Առ որ երթաց սահ փարձանո՞ր  
 շնորհ իր հաւանո՞ր եւ կը կը  
 Յանահետ պահու գործունեան  
 Բայց ի հանե մինչ յարտառացին  
 Առ որ երթաց սահ փարձանո՞ր  
 շնորհ իր հաւանո՞ր եւ կը կը  
 Յանահետ պահու գործունեան

## ԲՈՒՆԱՄԵԼԾԵՐԱՆԻՑ

### Ե. Զ. Գ. Յ. Բ. Ի.

Կալունուի ընծայապրաւեան Ա-րդ Ա-հայեան  
 Երդ արանին Արդուլու-

Հին ժամանակէ 'ի միեր բռնուած  
 աշխանական ունդութիւններնէն մէկու ալ  
 կազմակերպ ի սրուան զ պրացներնու մէջ  
 կառապատ մէ ընձայապատ թիւնն սպա-  
 րութիւննէն ։ որով սպարտուու ու են ա-  
 մեն աշխանական իրենց ամեն մէկ ու-  
 սո ցիշներուն և ամեն ուսուցիք ի-  
 րենց աշխանական իրուն մէջ մէկ սպարտ,  
 կան ընծայ նորդնէն, ուսուցիներու օ-  
 րացց մը, սպատիկ մը, գրիպկ մը  
 և կամ տոնեց նման բան մը, իսկ ա-  
 շխանական իրուն ու տունիքի կամ վայելել-  
 եաց վերաբերեալ տարդեւ մը, որ  
 կերպով որ կը կառապատ մինչեւ ցոյս  
 օր կ' այսատանի շնորհապատ մէջ զանուազն տղդային  
 արարուալութիւններուն, ինչպէս զանու-

զան ազգաց մէջ, ասանկ ալ մեր ազ-  
գին մէջ եպի տարիներու գրեթէ մի-  
այն քանի մը քաղաքներու համար  
այս ընծայս սարդի փոխուած է .  
ընծայս սարդի փոխուած է .  
իր սրբն ու զանդր  
կարենայ ձեռք բերելու դիմաւարու-  
թեամբ, ինչու ծանօթ է ամենուա :

Այս Առ Առ Ասանկեան Բնիկերու-  
թիւնու որ իր հիմնարկութենէն ՚ի վեր  
իրեն անձահանջիւթ պարտք մը և իր  
գլուխոր նուզտուկերուն մ. կը մե-  
պած է բարեկարգութիւնն և ազգայ-  
նոց համելի ու բարի դործերուն  
անօրէնութիւնն ու գործադրութիւն-  
նը . վասն որոյ այս տարուանս սկիզբէն  
այս սազգորութիւնն ալ Առ Առ Ասա-  
նկեան Ապրժարանի համար վերցուած  
կը հրատարակէ . Այսուհետեւ տա-  
րեգլուուն կազմակին որը առաւուսնեան  
ժամերգութիւնն ետեւ բոլոր աշա-  
կերանիրը եկեղեցին գալոց սիմակ  
երիման և նոյն օրուան յանկացեալ  
ճառան ունկնդիրը ընդունէն ետեւ երե-  
կազմակի թէ աշակերտուները և թէ ու-  
սուցիչները նոր տարին ոռանց ըն-  
դցուարութիւնն իրար չնորհաւ որեւէ  
նին միայն բաւական պիտի համարուի,  
ինչ կերպով որ եղաւ ոս տարի և  
ինսուած ճառան ալ ընթերցողը կար-  
գացն Առ Առ Ասանկեանի նախորդ թու-  
ոյն մէջ :

Յիրաւի մունաւոր դիմաւորու-  
թեամբ մը եղաւ այս անօրէնութիւ-  
նը . վասն զի վարժարանի մէջ հիմա  
առջի ժամանակիներուն պես միայն մէկ  
երեւ դասաւու չէ . աշակերտ մը են  
քից վեց նոյն դասաւութիւնն ու-  
նի . թէ որ ամենուն ալ բաւ արժան  
ոցն մէջ մէկ ընծայս տամ ըստելու ըլլայ  
շատի կը նասի . կարտը թիւն ունե-  
նայ չունենայ կարգէն դուրս չի դրո-  
ւուիմ բաւը զանազան անպատճէ  
հետեւ անդիներ կը ծագին զաւակաց  
և ճնշացն մէջ ուեզզ . առոր համար  
վարժարանի թէ . Ներքին կը նոր-  
աւարանի անդիներ ու անդին առա-  
րանի անդին . կարտը թիւն չունեցող

ճնազբներուն համար ըստելու չի կայ .  
իսկ կարոզուի ունեցավերուն համար  
որ ՚ի հարկէ էն քիչը քառասուն յի-  
սուն գահներուն պիտի ելլէ ին , առ-  
բն միայն գրեթէ անոր կեսը առաջու-  
թարտասանի մը սարագրութիւն իրենց  
զաւակացը համար , որ արդարէւ ա-  
նազ որէ օր զարդացմանը ձեռնոտու-  
ե միջոց մը եղած ըլլայօվ իրենքը ալ  
այս մէկ փարփիկ ծախքերուն քանի մը  
պատիկ փոխարքէնը կերպավ մը ընդու-  
ուոծ ըլլան իրաւագէւ :

Ապրժարանի կազմանդ չէքի համար  
այս սրոշումը ծանուցանենէս ետեւ .  
որաշամ կը գտանէնը քանի մը ազգաց  
մէջ կատարուած կազմանդի ուսպառ-  
թեան վրայոր ալ հակիմ գաղափար  
մը և տեսութիւն մը տալ ՚ի հետա-  
րդորութիւն ընթերցուած . զանա-  
զան աղդաց մէջ առոր վրայ ինչ արտ-  
ուզութիւններ ըլլայօվ մանրամասն գրելը  
ուրիշ պատեհ պարագայի մը ձգելով :

## ԱՊՐՋԱՐԱՆԻ ԹԻՒՐՆ

Յանաւոր անուն առջ ըրուան իւն իւ-  
նաւուցի կը այս :

Կը ան: յունական բառ մըն է  
մեղի անցած, յաւաց բալո (կուկէ) բա-  
ռէն եղած իմր խշան . վասն զի հե-  
մանուս թեան տան քուրմերը ժո-  
զավուրդը կատառունը կը կանչեն ա-  
մեն ամսուն առջի օրը . նոյն տեսուն  
մէջ եղած տանի օրերը և հանդէսե-  
ը ժողովուրդին իմացըներու համար,  
ակից անաց մէջ ամեն ամսուն առ-  
ջի օրն ալ կազմանդ այսինքն կոչունն  
կը լուսեր . Այս մեր մէջը միայն առա-  
ւան առջի օրը այսինքն յունուոր ամ-  
սուն առջի օրը կազմանդ ըստիլ սովո-  
րաւթիւն եղած է . թէ ապէտ այս եր-  
պատակիս համար ունինը ուրիշ բռուն

1. Տարուան առջի օրը իրարու պառած ընծայ-  
ութիւնը ուղիարքաւա . վաղաբէն համ խոնդրէն  
իրարի և այս զործութիւնը ընկըսն խոնդրէն  
ինքնույս որ կազմանդէքը պարբաւ մը ունենայ  
խոնդրէն թեանտ դրոց մէջ զործութիւնը  
ունենած էն . վասն զի ունինց անակ բռութիւն  
ունի . առանցաւ (դիեռելի) . առհուսացնաւ (ք.  
ձի) . զայտակ կամ բառ ունինց զայտակաց կամ գե-  
տիցաց (գեռէն) և այլն :

հայերէն ընամբ բառեր, ինչպէս, ամանոք, ամանօրաբեր, տարենար, տարեգլուխ, տարեմաւտ և այլն:

Տարւան առ առ վի ամեար յունաւարն է. և առ այ հոռինցեցի բառ. մըն է և կը նշանակէ երիշ երեւէն, անոնց Յանոս չաստուածին անունափ որ երկու երես ունէք կ'նշանակ գիտ ցած բլարուն միանգամայն ոնցեալն ու առագայն և որուն կը նուրիէին առ ամսուն առջի օրդ զանազան բնացյաներ, արկից կը հետեւ ցընեն բառնակերը թէ տակէց առնուած ու յառաջոցած է զանազան առջաց մէջ ալ այս օր իրար ընծայտարելու սպարութիւնը:

Իրաւ որ նոր ազգաց սովորաւթեանք համեմատ այս օր պարաւար են բարոր մարդի իրար շնորհաւ որել նոր տարին և իրենց որուն պետցել նըր մէկ մէկ արտարին նշանավ իրարու ցայտնել կոմ ընծայարել ինչպէս որ կ'ընէն իշխանները՝ իրենց իշխեցեաւ նորուն, վէհագոյնները իրենց սուրբներուն, աէրեցը՝ իրենց ծառայներուն, վարպետները իրենց աշակերտներուն, ծնողները իրենց զաւակներուն, վարժապետները կամ ուսուցիչները՝ իրենց աշակերտներուն, աշակերտները՝ իրենց ունուցիչներուն և այն, եւ ալ փօխադարձար. ինչպէս կը տեսնեմք մինչեւ հիմա : Այս օրուան արուած ընծայները գլխաւոր մարդկէն, նարինչ և ալ առնոց պէս ուստեւիքի և անուշեցնոց վերարերեալ բաներ են : կը արուին նաև վայելիքը բաներ, բայց եռքերո շատ ազգեր՝ այս բանս ասակի փոխեցին ընծայատրուազը իր ու զածը անուի կարենալ առնելու համար, ինչպէս վերը մի առենելու մեր, մէջն ալ :

Աւըսպացի բանասէրը բանը իրենց փայ չափելով ինսոր կ'ուղեն նէ անանկ թոյ ըստն . այս յացանի է որ արեւելուց մէջ կազանդի շնորհաւորութեան և ընծայատրութեան բակը զանաւորութիւն համայնք յայ Յանուն առաջ է : Այս սովորութիւնը հայոց մէջ հետապատելավ մինչեւ այս

հայ նահանգեար կը հունի . բայց առուել շքեզ հանդ ենմերով և, մեծածախ տօնախմբութիւններով կատարուի սկսած է Հայուատանի մէջ և . Երաշխիս օրովք և հետզհետէ պայծառացընօղ և զարդարիչ հանգի սպասած են Տիգրան Ա. Ե ուղարշ, և այն որոնց վասար մանրամասն առ զեկութիւններով հաստատութեր ունշաւշտ արգէն ծանօթ են բանասէրը :

Բայց եաբք Երբոր կւաղացառն մնայր փարաւածընլ բրիստանէւութեան անազօտ ըստը սկսու տարածութիւն յառաւնի սահմաններուն մէջ Արքոն Դրիգորի լուսաւորչը ձեռապք այս տարենորի օրուան զանազան տղգային սպարողական սովորութիւններն ալ կերպորտանափափ եղան : որովհետեւ թէ այս հետմահուական բոյց հին և արմասացած սովորութիւնները բլաւընչեր կընար բազորամին ննջուիլ, մանաւ անդ անոնց շատերը աշխարհովիս և այս երեւելի անցիցը ներկայացւցիչ յիշտառակները բլաւընչ . անոր հոմար զատկի, ծնունդի, այլակեր պութեան և այս տօներու բաժնուեցաւ, ինչպէս զատկին, ծնունդին, իրարու շնորհաւորութեան երթաբք, իրարու շաքարեղին և կարմիր հաւեկիթ ընծայելի, մանաւանդ վերջննը որ բայ փիլիտափայից սկզբնաւ որութեան նշան և օրինակ սեպուած է տարեգլխուն յուտուկ և յարմար ընծայ մին էր, այլակերպութեան նուր սրութիւննելու վիճակի և այն, որոնք անմեզ արարուզւ թիւնները բլաւընչ բրիստիւնք չի խափանեց զանանք :

Ընորհաւորութիւնն ու բարեմակ թութիւնը արտաքին նշանավ մը դի, մայիսին յացանելու և այս սակեթափ սրտին մէջ ծաղած բազոր զգ տցման նկները դիմացինին հողորդելու յարմար և պարզ միջոցը իրարու անուշելին ասան : առօր համար նախնիքները ասանկ երեւելի օրմբ իրարու նարինչ մը կամ չաքարեղին բան ալ ընծայելու սովորութիւն է :



կը պուրաբն զանուզան, ու ահելիքներ ժող  
վելու համար որ տան առանձն ի  
բենց համար մասնաւորապէս պատ  
րասուած է խնձոր, սերիեւիլ, տանձ.  
ըր խնձոր, չըր տանձ, նարինջ, թու-  
րինջ, նուռ, կատու, նուշ, ընդացզ.  
շամփչ, ծիրան, զանազան տեսակ փառ  
տեղներ և շարօյներ (առենք) և ալ  
ասաց նման ինչ օր կը գտնուի :

Խոկ եւ բուպացւոյ համար օր և կցէ  
կերպավ, և երբ ալ մասճ բըսոյ, տա  
յարանի է որ եւ բուպական ազգաց մէջ  
կազանեփի կամ նոր տարւոյ ծագ՛հաւու-  
րութեան, ընծայաբութեան, և զո-  
նազան ու բախտաթեանց սովորութիւն,  
նը շատ հին ժամանակներէ ի վեր մը-  
ասճ և յառաջացած է :

Վուգզայի մէջ նոր տարւոյ բնծայ  
սովորաբար ձեռնոց կը արուեր, և ո-  
րովհետեւ հին տամաները հոն ձեռ-  
նոցները շատ սուզ էին հիմնիւան  
ու առան չեն, անար համար ուն-  
ցը սուակ կը տրուեր և կը բառ էր Յո-  
նագին կամ յիւնացի սուզ : Ձեռնոցն  
հետ սովորութիւն էր նարինջի ճիւզ  
մըն ալ կուտացին :

(Առաջն Դպրութիւն)

## Ե. Ը. Կ. Վ. Բ. Հ. Ա. Մ. Ի. Պ. Ի. Ի. Ի. Ի. Ի.

Վարդիսի կայտեմերու բարեւ:

(Ըստ առաջնորդի):

Վիթիները իրենց տանը տո լին կը  
պիսաւ որեն զանանք, և մէջ օր ընկու-  
նելու ըլլան զանանք, ալ տանշանքնին  
կը վերընաց : Խոկըն անձնը իրենց ըն-  
տանիքին մէջ կ'առնեն, և իրենց ոռ-  
գորութեանը համեմատ մեռեալնե-  
րուն անհաջողնին փայ կը նուռեցնենքն :  
և անսնց աստիճանը և անունը անսնց  
կուսանու, և այսու հետու հօր մը, և զ  
քօր մը, երկան մը, իսամ բարեկամի  
մը արժանի եղուծ սիրավ անսնց հետ  
կը մարտին : Այսոր ընտանիքի մը կը  
նիկները իրենց ընծայուած գերին մէր  
ժելու ուրան վրեւինդրութեան ու .

և ով, ան առանելը անոր վճիռ ը կը արը  
և ած կ'ըրաց և սնեկէ ետեւ ո և իրէ  
զօրութիւն մընալ կարող չէ մահուա-  
նէ աղասանէ զանիքու : Խանուարգեալ  
ները գրեթե բոլորանին անհապ կ'ե-  
րեւու գլուխնուն գալիք բաներուն վկ-  
րութիւն, անմին իրը կոտարեալ հան-  
գութերը կ'ակրին եւ գագել, և մորդա-  
խայէ կ'երագով կ'սկսին ան նեզութիւն  
ները կրել : Յազմազները իրը տօնա-  
խը բութեան մը հրաւիրուածի ուէ  
մէկ տեղ կուգան իրենց բանութեան  
և արիս թեւան միրմին ճրգու ցըշու-  
ները համար : Այս միջնորդ անան  
ու ուստարան մը կ'ըրը որուն ոսկէ նկա-  
րագրութիւնը բառական է մարդու  
արիւնը որավեցընեւ :

Խանուարգեալները ցրտի մը կը կա-  
յին մերկ, և առեն ներկոց գունուաշ  
մէլ, մարդ մէկ կը կը և մէջ տղայ գա-  
զոնի նման սննուց վկայ կը արդատին  
սննուք սննուց սնկամունքը կրակի ու ար-  
ճած երկամտավ կ'այրեն, ունոնք անսնց  
մարմինը գանեսակ կը կը պատեն, ու  
րիշերն ալ սնկարներւն մրտերը կը ուը  
կը ունեն և ըզունգները մասնիւնքնէն  
կը, բրցնեն - կը հանեն : Խեռ մէ-  
րան մը անսնց կոտապօւթել անհամ  
մը շիկնար զնել, բայց մրայն տան  
չու ողներուն մանը ունեն մասնը ունակութեալ : և  
իրենց վրեւինդրութեան տեւողութէ  
կործացընելու երկիւզը, ու անսնց  
վարպետ են մարդ շարչարելու մէջ ու  
մէծ հոգ կը տանիքի սննուց մէկ կ'են  
ունակուն մար շի միտակը որ շուտով  
չի մեռնի, և այս ցաւալիք տեսարան  
երբեմն քանի մը օր կ'երկրցընեն  
գերինը ըր իրենց կրածներուն հակա-  
ռակ մահաւան երդեր կ'երդեն բարձ  
չայտով : իրենց քաջու թիւններուն վե-  
րաց կը պարճին ու զիրեւը չարչապար-  
ներն ալ կը նախատեն արիւնց բարե,  
կամներուն և ազդականներուն պիտի մէ-  
ասութեալ մի կրնալ առնելնուն հա-  
մար, ու անսնց կատաղն թիււնը ար-

համարանքներով ու սպառնալիքներով կը դրդուն . առանկ երկիւզախ զի ճակակի մը մէջ աներկիսող արթութիւն մը ցուցընելց պատերազմողի մէծ յաշ թանակ է կը ըսն . և կամուսը մահ և ամք փորձութենէ աղասիլը կամ անոր տակը գոզալը մէծ երկչուսութիւն կը սեպի . օր մէկը վախնալու նշան մը ցուցընէ մէկէն առնջողները անոր դըստիը կը կարեն մարդու տէղ չի կնելը անի . կայ ։ առանկ գաղտփարներավ քաջալրուած առանց հեծելու առնջանց կը կրեն , որ մարդկացին բնութեանը անկարեցի կ'երեւոց ։ Վնայք չէ թէ միայն անդայ կ'երեւան առնջանքի մէջ . հասպարակներ ալ կ'առ.զի՞ն . անդամ մը ձեր գլխաւորներէն մէկը որ իր նաև խառնիքներովը բարկացուցեր եր զին քը շարժարադիներէն մէկը , կ'ուղեր որ թօրուլ պիտուրեր անիկու , բառ . և շուտ առ քու թօրոր և ապէկ է որ զիս կրակիվ երեք , որ Անդարամետի մէջ եղաղ շուն ընկերներնիդ ինէ օրինակ առնենամարդու սկէս նեղութիւն կրելու ։

Վերջապէս այն յանցաւարներուն հետ վիճելէն ձանձրացած ու անձնոց մասց հաստատութեանը չի կրալ յաղթելով . գլխաւոր մը կատացու թեամբ զանոնք գաշունավ կոմբինով մը զարնելով . կը վերջացնէ անձնոց շարժարանքները :

Վայ բարրարասական տեսարանն ալ մերժիչեալէն վայ չի մնար . և անց վիճանդրութեան սկին խաղաղացրները անկարելի ըլլալուն համար . որն որ վայրենիներուն սրաին մէջ կը տիրէ , շուտ անդամ կը թելադրէ ամերիկացիները իրենց անդթութեան որ զին եղաղ ասից ամերիկանինի անձերը ըլլալու . Իռօրով ցեղին մէջ թշում մնցն գէմ պատերազմ լնելու օրոշում մը այս ոճով կը պաւցուի . և Արմաք և այն աղքը ուտենք ու ե . թէ որ մերձակայք ցեղերէն օգնութիւն ու զիւլուրըն , անոնք ալ կը հրաւիրեն իրենց թշումին մինչն ապուր մը ու անելու . Երբոք ամերիկացի պատերազմներուն քաջութիւնը այս կերպով կը

փորձուի , այ սկէոր է հանկընալ նոր աշխարհի մլջ պիտուպական կը թութեան տասնկութիւնը :

Վնչողէս որ ուրիշ աղքաց երիտասարգները զիրենի ձարտարութեան և զօրութեան մէջ կը փորձէն , առանկ ալ ամերիկացիներուեր իրար նեղութեան տակ համբերելու հանգեսներու կը հրուիրէն , և առ կամաւոր փորձերով իրեւոց վրձերը կը պնդացընէն , և ըլչ ըլչ զիրենի աւելի մէծ մը զարթիւններ կրելու կը վարժէն առանց անոնց տակի հեծելու .

Տղայ մը և աղջիկ մը մերկ բազու կներինի իրարու կը կազին և անոնց մէջ տեղն ալ վառած ածուխն մը կը զինեն , ու կը նային թէ որը առաջ անհամբերութեամբ կը թոթվէ զանի . Վմերիկացի մէջ բոլը առ սովորական փորձերը մարդու երեւելի կ'ընէ երբոք Երիտասարդ մը պատերազմներուն կարգը բնու սեպի . կամ երբոք մէկ պատերազմով մը դիմաւոր ըլլալու որոշվէ . Օրինիքօ գետին Եգերք ներուն վացի եղած ցեղերուն մէջ , թէ որ պատերազմնալ մը զօրապետ ըելալու փափաքի , իր սովորացը երկար և տնաշառ պահեցալութեամբ կ'ըսկիսի , ոյս ծամին վերը գիմաւորները կը ժողովուին . ու ամեն մէկը մէծ իրարազանով երեք անդամ կը զարնէ անոր . անամկ սատակա թեամբ որ իր մարմինը գրեթէ կը գերծըլիք :

( Ը բրանիթին : )

Թարգ : Գերար Առամ Դ . Պատմանական :

## ԲԱՄԱԿՈՒՅԱՆ ԱՐՄԵՆԻԱ

ՀՈՒՅԱ

ԵՐԻՌԱԿԱՆ

ԵԱ ՄԵԽ-ԵՊԱՏԻ ՎԵԿԱԶ ԵԱ ԱԶԳԱՆՅ

ՀԱՅԻԿ ՍՄԵՐՅ

ԲԱՐԵՐԱՐ ԱՅՑԵԼՈՒ ՄԵՐ

Առ հեղեղ շարուց և դորս հաւեցին .  
թէ մաս պիշտ շատ ըպարհ ու աշխատեալու .  
Այ մասաց պիշտ առաջ առանցին .  
Արդեւ յանինիթ թաղեալու ու ժողով շատիւաւ :

Առաջի զվեցոն հետ ապդ աւ շահեց ովկորութեան  
Քանի քամի զրուութեանց բարացեց:

Ար Ալեսուած և ան վասեալ գուն ոյ ի համարան  
Ենացար պաշտօնու Սուրբ Խաչուի ան համարեց:

Յանձնական ած աւ զրդ աւ ի բարացը բարացը:

Ար աւան պատ է աւ ի բարացը ի մասնաւու:

Կարասու ծովաց գուն ոյ ի բարացը:

Անձ անձական քառ ընտառակ հանգ ու ընտառակ:

Քանու բարացը ի բարացը պարագան:

Հանձ այս պատի մասնաւու ի բարացը լուսացը:

Անձ այս գուն ոյ ի բարացը:

Անձ այս գուն ոյ ի բարացը անձ այս պատի Խաչը:

Կարասու պատ այս պատի գուն ոյ այս:

Անձ այս գուն ոյ ի բարացը պատի համարան:

Տարան ի բարացը ի բարացը պատի համարան:

Անձ այս գուն ոյ ի բարացը պատի համարան:

Յանձնական Անձ Մ. Անձնական:

Եղիսական Անձնական 19  
ի բարացը ի բարացը Պարէան Անձ  
անձ թէ Հրաւագ անցին և թէ Ալորէ,  
բարէ, բարէ ընդ համար ցանց թէն և  
քննեն մենաց համար հրաւագ անց անց անց  
և թէ Ալորէ և համար անց ի անց անց  
Անձ անձ պատի պատի պատի պատի  
և անձ պատի պատի պատի պատի պատի:

# ՏԵՇԵԱԿԱՐ

## ԸՆ. Ա. Վ. Ո. Թ. Ի. Ե. Ե.

Թէ Բաշէ պատ է անձնական ցարաբի աղբէ  
ցումանց և անձնական ցումանց գնիլ:

Դաշտակէլ:

Յուման պատմանամ երեւոյ  
թիւ սառւանն է կրամի, որ հեղուկ  
ներան լուծախան թիւնը կր կարաք  
ցում, և անոնց հաստատան թիւն մը  
կառաւու և կարաք կերպան սառանն առ  
արձանը պաշար եւ եւ յանուր բիսայ այն  
չոփ առ տարածնին կեւելնայ, բիս  
այն անամի մը մէջ մինչև քերանը  
եղած ջուրը թէ որ սառի, բերնէն  
դէս ի զուրան կր գումանայ, և անօմն  
ալ թէ որ ջուրը սառան սառացած տա  
րած բաներու բառակին գիճացիւն  
նութիւն չունենայ, կր կօսրի: Ու  
ուսումն մարգուս ընակին ազգեցնաւ  
թէ անուց վայրէ մեծամաս նիրգոր  
ծու մարգուս անձնական կուտանան:

Ուսումն մարգուս պայա ներգոր  
ծած ազգեցնաւ թիւնի բառակին բա  
ցացաւ կր բառով հասկրնար համար,  
պէտք է անուան մը ցուրտին տատի  
ճանաւոր սունդու ըստ լուսական:

Ա. Չափուու պայա բարմը կը  
ուզմէ և անոր փառ պարաբնէ կր ձե  
ասցընէ որ եւ բարացը ու թէ հասա  
րակն էն անու մէտ ի ըստուք: և ա  
նոնինվ մարգուս պատաշնու թիւնը  
կր գէն արացընէ և արատքին զիս  
յութիւնը կր նու աղեցընէ, բոյց լուդ  
համարագու ներընէ ու ործուան թիւննէն  
ըստ և շնչառութիւնը կր զօրանան  
մարտուն թիւնը կր շուռ մաս և միզա  
հասութիւնն ալ կեւելնայ, որովհե  
տես մօրթին ծակսիքներէն դէպ կ  
պուր Ելլարու գործազն թիւնները  
ու կատօնալ կր մասն, անոր համար

<sup>1</sup> Գուլ Gangrene. Տ. 2. Ե. Ե. Ե. Ե.

<sup>2</sup> Գուլ Tubercles. Տ. 2. Գուլ  
Տ. 2. Ե. Ե.

<sup>3</sup> Գուլ Chair de peule:

շնչառութիւնը կ'ոկրափ գործարաններ  
բաւն մէջ շարունակուիլ, որով ներ-  
սէն շոգիները ժաղվուելով արեան ըրբ-  
ջանն ալ կը գտնապահաց, առանկից  
շատ անգամ կամքու ած կը պատճառի:

Բ. թէ՞ որ ցուրոր շատեկ կը բայց  
մորթին տեղմուածը կ'առելոց օրինակը  
կ'ոկրափ կենալ, և մորթը մոնաշակի  
գոյն կ'առանէ և կը ճամփըսանի, ու ակից  
ձմեռանահորուի՞ բառուածը կը ծագի:

Գ. Ա երջակդէս թէ՞ որ ցուրոր շատ-  
ասամիկ ըլլայ, արինը բարբասին կը  
կենաց, երակներուն մէջ բանձ զընածք  
կը դադրի, և պատին մէջ կը հաւաք-  
ուի, բայց պատէն դէպ ՚ի ու զի զը  
հրամանուի նոյն ժամանակից սասամիկ  
քառամէկու գոյ սասամիկ վրայ, որի  
որ եթե այս թմբքացաւ քառեմին այս  
նախքնիրը, շաւա մը կամքուածէն կը  
մեռնի:

Ծրաբն պատճառաւու որ և իցէ մէկ  
անդամի մը մէջ որեւոն շընոնին նուու  
զից կոմ առկորիդը սասելու նշան  
է, որով նոյն անգամը կը ճերմինաց և  
կը սույնաց:

Ա ե՞ որ ցուրոր մարդու պայու սաս-  
ամիկ կերպամ և երկար ասեն. ան երո-  
բայց և երկու տարբեր բաներ կը պատ-  
ճառէ, որոնք երբեմն այ երկուքը մէ-  
կանց նոյն սննդին դրայ կրնան ամբուլ:

Վատաշնը տեսակ մը թմբքացաւ և  
կամ շատ սասամիկ կամքու ած մին է.  
որ կ'ըսուի դադարու մն նշերակի կոմ  
ներարդելու թիւն, իսկ երկպորդը սա-  
ռաւ մն անդամոց:

Ա ե՞ որ սասամիկ ցուրա բարեխառ-  
նաւ թեան ասեն գանուազ մէկը քաղ-  
ցը և թեթեւ քան մը իմանալու  
ըլլայ, այն մահապուշակ վասնակէն ու  
զատելու համար պէտքէ արոգ արագ  
գաղել. դործունէու ու թմբէամը աշխա-  
տի մինչեւ որ քունը բարբասին վախի-  
չի վասն զի ոյս քաղցը քունը թընի-  
րութիւն, երեւակայական ցնորդ, ան-  
դամոց թմբութիւն, սեսակ մը գի-  
նավութիւն, մասց գանգաշում մը ե-

ցնցողական ծիծաղ մը կը պատճառաւէ  
։ թէ՞ որ այս անհարեր հրամանգաւ-  
թիանց առաջնու շատեւու ի կոմթուած և  
թմբքու մինչեւ կը հետեւի տակից, ո-  
րավշետեւ այս գիտուածը ընդհան-  
րութիւն գաշակի մէջ կը պատահի, ունուք  
է մէկ մերարկաւով մը կամ արիշ  
բանավար ծանծիւ, միայն գլուխը բաց  
թողով և առանց առանց անձը անանկ  
մէկ վայելու և յարմար ան ու մը դար-  
փակէւ, ուր կորոզ ըլլայի պէտք և զած  
դարձանը տնալ ընել:

Տայց թէ՞ որ մէկ տան մը մէջ տա-  
նի հարկ ըլլայ ասպաւթեան ներգար-  
ծութեան մէջ գնելին աղէկ դրաւառ  
նորու է. այսինքն կրակի մաս գնելու  
չէ, Պէտք է մերկացընել զանի և շե-  
տարցուցած անկորցնի մը մէջ գնել,  
թէ՞ որ ձիւն կոմ սառ գանուի պէտք  
է անօսցամ հիւանդին ձեռքը և սր-  
բունքը շինել, նուեւ թէ՞ որ ձիւն չի  
գործաբ հորի ջրավ և զած բրանտանի,  
մէջ գնելու է և անոր մարմինը կամաց  
կրանց տարցունելու է :

(Եշրդի ՚ի ներկերուն)

Մասնէ կոմ ըստ մը շնելու ու նախ

## Ս Ր Ո Ւ Ա Ա Տ

Ա սանի ճրագ կամ շատ մը շնելու ու նախ

ճրագ է և անդեւն:

Ա սանի ճրագ մէկ քանիկ կաորինե-  
րը բարտիզ ։ իստոնը շուրի մէջ  
այնչափ եփէ որ բարտիզ շուանին ա-  
մենափոք ծակաբեներուն մէջ մոնաց .  
յետոյ զանոնք աղէկ մը շորյնելու եռ-  
քը, մէկ մաս ծծումբով և երեք մաս  
վասօտով և կէս մաս զինուոյ ով իովէ  
իստոնը որ մը շնել և անոլ չորցած  
չու անները պատէ, ասկէց հորը հա-  
ւասար չափուի առ քափուր, ծծումբը,  
բեւ եկեւոյ իսէ ։ որուիք երեք մաս մո-

։ Քրածորան կ'ըսուի այն տեղը՝ որուն բար-  
խառնակ անիմնամը արաւոցին բարեխառնակ առ-  
անանեն ցի մը եփերէն է. նշակա բազանիք, ո-  
ւազան առեպա. և այսն:

։ Ա սանի ճրագ ։ ։ Պէտք ։

։ Գործաբ ։ ։ Խորիս ։

։ Գիւնչին ։ ։ Թիւնին ։

։ Գուլ. Արօքես. Տաճ. Տամա.

։ Գուլ. Engelure. Տաճ. Յանցու վեչլ.

։ Գուլ. Lithargique. Տաճ. Ունդիւլ.

։ Գուլ. Asphyxie.

Տով և երեք մաս ու ետքնավ՝ հավեցաւը,  
և այն պատրաստուած շուանները մ.  
Ձը թափնիւէ, յեսայ այն շուաններէն  
շորս համա իրաբու. միացւը յահ մը  
շինելու համար և տնօնց մէջ տեղը  
դիր երեք մաս ծծութե և մէկ մաս  
չմարտն կիր : (Յա կերպավ պատրատ  
արշած յահ մը թէ տնձրեի և թէ  
համեմանակ աղահով կրնայ գոր  
ծածութիւն :

## ԱՌԱՋՄԱՆԱԿԱՐԱ

### ԲՆԵԳԻ ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ

— ՀԱՅԱՍՏԱՆ —

Արմաց բարելութեանը կայ:

Վ ժեւ մարդ գիտէ որ հայուս  
տուն մարմնաց մը մէկ ծայրէն վրը<sup>1</sup>  
վերցնէնք՝ կը տեսնանք որ բարօնուլ  
մէկ տեղ վեր կ'եղան. տար պատճա-  
ռը այս է որ այն մարմնաց մասնաց  
մէջ հարկու զօրութիւն մը Եղած պի-  
տի ըլլաց որ զանոնք այս թիւ առափա-  
նի զօրութիւնամբ իրազու քով կը բրո-  
նէ և թող չի տար որ իրարմէ զոր-  
ութիւն. ահա այս զօրութիւնամբ Վաղակ-  
ցութիւնն է կ'ըսուի. մարմնի մը կու-  
րել կամ փշել բաւ նոյն մարմնացն  
կատած տեղին մասնաց կում բարը  
կարուած ճանանց բաղակցութիւնը  
նուածել բուէ է.

Վաղակցութիւնն առափանութ ամեն  
մարմնաց մէջ հաւասար չէ, ամենէն  
զօրու որը հաստատուն մարմնացն է ու  
ըսնց մասնացը տեղերնին փոխելու  
թօղիւ տար. հեղուկներուն մէջ տե-  
ղօր՝ որոնց մասերուն միայն տեղերնին  
փոխելու թօղ կուտաց, և կազիրուն  
մէջ գրեթէ ուժնէ :

Վ յաւ ունենային թէ որ մարմնաց  
մասնաց մէջը միայն բաղակցութիւնը  
ըլլար, գիւրին կը հասկընայինք թէ  
ոյս զօրութիւնը մարմնաց մասերը ի-  
րար բարմանը տեղ ունենայինք որ իրար

առարածը պատիկցերէ. և որ միշտէնէ  
օր մը մարմնաց զօրութիւնը երեւան  
պիտի ելլար<sup>2</sup>, բայց անոր հակուակը  
կը տեսնանք, ինչու որ տարը արքի ա-  
ռաջ տեսնած մարմններնու մինչեւ  
հրմա առեննեւնն մէկուն տարածը ոչ  
մեծան է և ու պատիկցած (աւանց  
ուրիշ արտաքինն ներգործութեան),  
անոր համար բնակէ աները հետեւցու-  
ցին որ ուրիշ զօրութիւնն մ'ալ ըլլա-  
լու և մարմնաց մասնաց մէջ երբոք  
չնշելով կամ զարնելով մարմնաց մը  
տարածը պատիկցընելու սկզբնէց կը  
տեսնանք որ մարմննը կը տարբաց, և  
երբոք մարմնն մը տարցընելով՝ անոր  
մասնիկները իրազմէ. կը հեռանան և  
մարմնոյն տարածը կը մեծնայ, տակէց  
կը հասկցուի որ մարմնաց մասնաց մէջ  
տեղը երկու զօրութիւնն կայ մէկը  
բարձիցութիւնն որ մասնիկները իրար  
քաշէ կ'ուղէ, և միւսը թիւնանք թիւն  
որ այս նիւչ զօրութիւններ զանանք հեռ-  
այցնել կ'ուղէ, տասնիկով քունիք որ  
մարմնաց մը բաղակցութիւնը ի թիւն  
ունի իրար իրարութիւնը իրար մաս-  
նացներ իր բնակչուն ապրութիւնը միշտ կը  
պահէ, երբոք բաղակցութիւնը տեղէ  
նայ կամ թիւնութիւնը պահիս, ան ա-  
ռաջն մարմնացն տարածը կը պատիկցայ-  
ընդ հակուան ակը թէ որ բաղակցութիւն-  
նը պահիս կամ վանազական զօրութիւնը  
տեղինաց, մարմնացն տարածը ի անեւ-  
նաց :

Երբոք առաջդական խէջը երկու  
կուար ընենք և կտարած մասերը շուտ մը  
իրար կողքընենք՝ կը տեսնանք որ իրար

<sup>1</sup> Ճաւազ կամ տարած (Volume) կը բարձից մը բախած միշտնէ: թէ որ այն մարմնաց  
բարձր շահունականիւշ (Altum) զանազան կեր-  
պիտիք, ոչունիքն ձեծելով պահանջով և որ թիւ որ ե-  
նու միջնականութիւնը կ'ըսուի. մը իրար  
քունակութիւնը կ'ըսուի որ անունն էն տակութիւն շինու-  
ուի և անմասնութիւն անուի որ անունն էն պահութիւն կ'ըսու-  
ի երկու կ'ըսուի որ ե զանգ առաջ 1 մասեւ շահու-  
նու. և սրբակուն ուն անկուրտիւն է ու ուրիշն որ ե-  
նու մարմնաց մը այ անու զանց առաջ շենք շահութիւնը շենքը  
կ'ըսուի և նուայի անութիւնը որ շահութիւնը անու անու-  
անու շահութիւնը կ'ըսուի անու անութիւնը շենքը շահութիւնը անու-  
անու անութիւնը կ'ըսուի և թէ և շահութիւնը թիւնն էն և  
այ ոյս համարի մէջ :

կը փակչին, տուանկով առաջգական խէմը սնթափանցանց խողովակներ շնորհը ծագեցաւ օրուն կերպը արժանի կը սեպէնք հոս դները : Պետք է տուաձգական խէմը բարակ և նեղ ժապաւէնի մը նման կարել եւ գլանի մը վրաց պարակածն փամտել զլանին : պառասակին բողը մասերը իրարուքավ մասեցընելով անանի ար կօզմիքը ազէկ մը իրար փակչին և տմանեւէն գլանը չի տեսնուի . յետոյ ժապաւէն մը փամտերը է վրան պար ժապաւէն իւնիք մը կը լըսց :

Կարագու Առնե Յ. Համբարձում:

### Թ. Ա. Ե. Բ. Ա. Ա. Թ. Ի. Ի. Ն.

#### Երես և հոգեւ:

Վաւուշ շատերը շուր անհուն հաշիւներ սենեակնուն մէկ անկիւնք հասած գրիշուն ծայրովը շուտավ կը կատարեն . բայց անոնց մէկ ամենա պարզին ուղարքավ կատարմանը մաս չերտ րլան չի առաջաւելու անկարեցն թիւները տեսնելով պիտի ապշին մասն, և մասմէ մամթիքական ու ամանց այս անսահման դժու պանը թիւներուն ընդ հակառակ զարմանալի գիւրութիւններուն այն բաները կատարեց թիւնեց մէծամունք պանը լիքներ պիտի թուշին . թշուշես տարուան օրու դպրոցներուն մէջ մասմէ մամթիքական ու ամանց պարագանու էն յետին աշակերտի մըն ալ հարցուն և ն իսկցին կը պատասխանէ մէկ հազար մէկամ հաշուշտ ֆէն ի շնչ : Խամբուն անգամ դիմուր երիշ վեճանեկ որ երկիրեանի մը թէ գրեւ և ն թէ արտասանելու երկարութեանի մը խօսրէ . բայց անիմաց համբելը մարդկային քնութեան վեր բան է :

Դիշուշես, մարդ մը որչափ արագու համար ըլլայ վայրինի, մը մէջ 160 կոմ 170 էն առելի շիկուար համբելը բայց մէնք պիտուք թէ 200 համբել . ուրեմն վամբառն վայրիենին կոմ մէկ ժաման մէջ պիտի համբել 12.000 . որով և օրը 288.000 . ամբողջ բանքարար ժամն ալ սեպէլով, և ապրին համ 365

օրուան մէջ շօրս ապրին անդում մէ եղան նահանջ տարաւոյն մէկ որն պիտի առաջինին ժամ պարուղոյ և մարման ուր պիտուքը հոգայրը ժամանակ տար լով պիտի համբել 105.120.000 :

Մը հաշիւառը թէ որ նախառակազմ մարդը Աշամ առեղծուած օրէն համերելու ուրսէր և մինչեւ տար այ համերելու վրայ ըլլայ, աշխարհին առեղծուած ուսիրական թուա ականին համեմատ, հազիւ բաւական մատեցած պիտի ըլլայ երկիրինին, նահանջ տար ոյն մէկ օրէն զատ ամենեւն դար զարում շատնելով, վրան զի երկիրին մը համբելու համար մէր հաշուառը պիտի 9512 տարի, 11 ամիս (30 օր սեպէրուլ), 12 օր 5 ժամ և 20 վայր կետեւ բնշուէ :

9512 տարի կը համբարի 999.901.440.000

342 օր " 98.496.000

5 ժամ " 60.000

20 վայրկանոց " 4.000

Ժա ամենը 1.000.000.000.000

Խոկ թէ որ խեղճ համբուղ եւ վել կէկ չի հոգնեցընելու համար օրը 12 ժամ համեմատ թուանի առեղծուած միայն 12 ժամ աշխատուածնեան համար օրուելու ըլլանիք պիտի ժամանեակը ուր պիտի ըլլայ 19.025 տարի, 10 ժամ և 40 վայր կետեւ . Այս հետոքքքական պարզ մէկ հաշիւառ կարծեամ բառական յորդուքը մը պիտի ըլլայ ողջին մասկունք ներսն մամթէ մամթիքական ու ամունք ներսն գերազանցաւ թիւնն ու շարք բանական հանցնելու, որ ծոյն ըլլան զանց պիտանի ծայրերը ձեռքբերելու,

### ԸՆՏԵՐԱԲԵՐԱ ՈՒ Թ. Ի. Ի. Ն.

Երեսունի երեւելու առաջաշխատ բիու նշուէ :

Գրտանութ կոմ գիտարան բան լով կը հակիմակն այն առեղջոր կամ աշխատակները ու սկիզ և ըլլան ըլլար տանել վայրեաշխական գիտութը թիւները և որոնց մէջ կը գտնուի ամբունդ ծայրերը ձեռքբերելու,

ուած, ոյս նպատակիո համար պատրաստուած բայցը. հարկաւոր գործիքները:

թէ առջի ժամանակները հինու ըստ իմեածանց զանազան բարպաշտերանե գեղերուն մէջ հանունաւուած և և թէ ծաղիեալ ազդաց զանազան զ իրանց ներուն վայոք մասնաւորուելու ամուր եզած մակաման տեղի կա թիւնները ուրիշ պատեհ ժամանակները թաւ ձգեց լով, ոյս անդամ կուղեր երկիր երեսու գանձաւած երեւելի գիտանցները ուն վայոք միայն ընդ հանուր անութիւն մը տակ մեր քարտ քամազական գրաւթիւնների մէկ տեղ նար հաշիւներուն համեմատ որն որ կը յաւ անց թէ քիչ օգտակար չը լար համբաւոց տեհն, մէկուն սննդ նը իրեց հիշա գիրըովից համեշալ որուցնե գրեթէ ասկից համ զամազան վնաս թիւններ կը հրատարակուին: Այս ազիւստիկա նաև մասնաւորուելու ու տակար է զամազան զ իրանցները հաշուած երկունու թէ ան աստիճանները կամ յաները ու բիշերուն երկունու թէ անց կում յաներուն մէկում նշանակուն եմք անեն մէկ գիտանցները իրեն զ իմացք իսկ հոգու պայնը և առանձի ալ եր կոյնութիւն անտիճանները թէ ոք ելից կում առեւելի ան է նէ էլ համառ սուստիւթիւն թէ անց յարանած եմք, իսկ թէ որ մակը կում արեւ մանաւ է նէ նու համեցերը Փորիցաւ միջորե ակնենէն ունեցաւ ժամանական տարրերու թիւններ զ իրանցներ շնելու և հաստատելու:

Դյուրովոյի մէջ հաստատուած առաջնն գիտանցը Հէսէս Վասելի Պալմինո Դ. իշխանը շնուր տուաւ 1561 ին և 1582 ին ալ թիւրա Վասէս երեւելի ասուն զարաշին երկրաշանք ուրիշ մը շնուր տուաւ իր ծափքալի Տանիմազգոյի մաս Հէսէս բառաւ արզակ կզըւոյն մէջ տանցնե եղաց թէ Հէսէս Վասէլի իշխանին և թէ թիւրա Վասէս իր այս գեղեցիցի ու բնակութիւնը ուրիշ անդամները ուրիշներուն ալ մէ անց գուռ ու թիւն ընեւած հետպահնետ անոնք ալ միան տանց օրինակին հետեւիլ և զրեցնէ անկից ենոքը բայր բայր քաղաք քականացնեալ աղքէներն ալ սկսու եա խանձաւ որու թիւնամբ մը ջանք ընելի բըներ ալ գիտանցներ շնելու և հաստատելու:

Փարիզու գիտանցներ շնուր թիւններ սկսաւ 1664 ին Վաֆական քահ. ին օրովք և անգր հրամանաւը, և աւար տեսու 1672 ին: Այս գիտանցներ մէջ կոյ խրամատած միջոց մը որ աշտարակին ծացրէն մինչեւ տարաւար կիջնոյ և օրի որ մարմար ունեն մը փորձելու և բացատրելու համար կը գործած ալ: Է:

Եղշինոյի մէջ Վասնի մաս թիւր նէտի գիտանցը Վամանմէտ անդզիացի երեւելի ասուն զարաշին հնե ըրած բազմաթիւ ասուն զարաշանկան գիտանցներուն որունաւուը միջած է համբաւուիլ և ան ալ շնուրած է 1676 թաւ տիկնին:

Վասնի ենոքը սկսու ևն անքնդ հատարար Եւրոպայի և ուրիշ զանա-

զան կովմերը գիտանցներ բազմա նուշ, պանցնէ շատերն ալ մէծ տնուն ուացած եւ թիւն թիւնէ ա եւ Փեղրուու կիւր: Վերբնինը, Վ իւն ներայինը, և այլն, որուց ընդ համուր յաւ ցակը և անու ութիւն կ'ու զի մը յնձայիւ ոյս տնզան վարիզու գիտանցն միջոր: ուշանին հետ համեմատներուն մատկը ամուսն ձիւդ, առ առ պարտշխական գրաւթիւնների մէկ տեղ նար հաշիւներուն համեմատ որն որ կը յաւ անց թէ քիչ օգտակար չը լար համբաւոց տեհն, մէկուն սննդ նը իրեց հիշա գիրըովից համեշալ որուցնե գրեթէ ասկից համ զամազան վնաս թիւններ կը հրատարակուին: Այս ազիւստիկա նաև մասնաւորուելու ու տակար է զամազան զ իրանցները իրեն զ իմացք իսկ հոգու պայնը և առանձի ալ եր կոյնութիւն անտիճանները թէ ոք ելից կում առեւելի ան է նէ էլ համառ սուստիւթիւն թէ անց յարանած եմք, իսկ թէ որ մակը կում արեւ մանաւ է նէ նու համեցերը Փորիցաւ միջորե ակնենէն ունեցաւ ժամանական տարրերու թիւններ զ իրանցներ շնելու:

Թէ և հիմա կրուտանդնուու պարագ մէջ մասնաւորուելու անսուզական կամ վնաս թէ անց համար գործածելու գիտանցն տակուին չի կոյ բայց ոքայց կ'երեւ ալ նուստակին համար շնուրած թիւնը կ'երեւ որ նաև թէ արքանի նաւարունին վայոյ նաև ուզութեան զ պրոցին բարձր աշտարակն ալ սյու գիտանմեր ըլլու, մասնու անդ, որ կ'ըստի թէ մատեր յատկանի և ի ինսու շնելու առոււուծ աստել զարաշան կամ զ իրանիլ Շնուրակնի շնուր ած ամենցն արտեւ ասից գրացը պատի ու բուի, տար համար կրուտանդնուու թիւն ալ ու պիտի յնիք զ իրանցն որ քաղցերուն կ'արդը անցն ենել իրեն փարիզու գիտանցն հետ միջարե բութիւնները:

ԱԽՏԵՎԱՐԵՒՄԸ ԴԻ Բ ԵՐԵՒԵԼԻ ԴՔՄԱՆՑ

ՀԱՐՄԱՆԱԿԱՆ ՄՔՆՈՒԹԵԱԿԱՆ ԴԵՏԱՐՅՈՒԹ ՓԸՌԵԶԱՆ

Առանձին բառերոց	Լըզմանի թվաքառ.	Առանձին թվաքառ.	Վարպետական թվաքառ.	Ժամանակ
Ամենա (Վերամանիսյի մէջ)	53° 32' 45" հ.	7° 36' 18" լ.	0° 30' 25"	
Վարդան (Վերամանիսյի մէջ)	57 8 58 լ.	4 26 6 լ.	0 17 44	
Վայ (Վառառառանի մէջ)	69 26 55 լ.	19 56 45 լ.	1 19 47	
Վարդակ (Վերգիսյի մէջ)	54 21 13 լ.	8 58 35 լ.	0 35 54	
Վաշինյուրկուսոյ (Վիրու մէջ)	33 56 3 լ.	16 3 12 լ.	1 4 13	
Վահագառարկ (Վերգիսյի մէջ)	55 57 20 լ.	5 3 15 լ.	0 22 41	
Վաւրին (Վառառանի մէջ)	45 4 8 լ.	5 21 12 լ.	0 21 25	
Վահան (Վերամանիսյի մէջ)	50 56 5 լ.	8 23 43 լ.	0 33 35	
Վահինիս (Կայն)	51 31 48 լ.	7 36 30 լ.	0 30 26	
Վահանանանակուն	41 00 52 լ.	26 35 56 լ.	1 48 36	
Վահինի (Վերգիսյի մէջ)	51 28 39 լ.	12 20 24 լ.	0 9 22	
Վահին (Վառառանի մէջ)	41 53 54 լ.	0 8 18 լ.	0 40 33	
Վահելյան (Վերգիսյի մէջ)	46 12 0 լ.	3 48 41 լ.	0 15 15	
Վահեներ (Վերամանիսյի մէջ)	49 29 14 լ.	6 7 30 լ.	0 24 30	
Վահրամ (Վահանանանի մէջ)	13 4 9 լ.	27 56 57 լ.	5 11 48	
Վահրին (Վառառանի մէջ)	43 17 50 լ.	3 1 54 լ.	0 12 8	
Վահն (Վառառանի մէջ)	45 28 1 լ.	6 50 56 լ.	0 27 24	
Վահրամ (Վերամանիսյի մէջ)	48 8 45 լ.	9 16 18 լ.	0 37 5	
Վահենայ (Վառառանի մէջ)	44 38 53 լ.	8 35 18 լ.	0 34 21	
Վահրուն (Կայն)	40 51 55 լ.	11 55 30 լ.	0 47 42	
Վահրույշ (Վառառանի մէջ)	46 58 21 լ.	29 38 24 լ.	1 58 34	
Վերդին (Վերամանիսյի մէջ)	52 31 13 լ.	11 3 30 լ.	0 44 14	
Վերդ հեթ (Վահ վերի մէջ)	51 37 44 լ.	2 40 36 լ.	0 10 42	
Վերտ (Վահանանի մէջ)	47 29 12 լ.	16 42 52 լ.	1 6 51	
Վերձն (Վերամանիսյի մէջ)	53 4 36 լ.	6 28 30 լ.	0 25 54	
Վերը չեղինէ (Կայն)	15 55 26 լ.	8 3 0 լ.	0 32 12	
Վենա (Վառառանի մէջ)	48 12 36 լ.	14 2 36 լ.	0 56 10	
Վերնա (Վառառանի մէջ)	45 26 8 լ.	8 38 50 լ.	0 34 35	
Վերոն (Վառառանանի մէջ)	54 41 0 լ.	22 57 36 լ.	1 31 50	
Վերերունին (Վ. Վահու վերի)	44 29 11 լ.	2 20 50 լ.	0 9 23	
Վերպաժ (Վառառանի մէջ)	58 22 47 լ.	24 23 13 լ.	1 37 33	
Վերպին (Վերամանիսյի մէջ)	53 23 14 լ.	8 41 52 լ.	0 34 47	
Վերպին (Վառառանի մէջ)	38 6 44 լ.	11 1 0 լ.	0 44 4	
Վերտուն (Կայն)	45 24 3 լ.	9 31 44 լ.	0 38 7	
Վերտօ	48 50 13 լ.	0 0 0	0 0 0	
Վերպառուրկ (Վառառանի մէջ)	59 26 31 լ.	27 58 34 լ.	1 51 54	
Վերթամբիթ (Վահ վերի մէջ)	50 48 3 լ.	3 26 16 լ.	0 13 45	
Վերակա (Վերամանիսյի մէջ)	50 5 19 լ.	12 5 0 լ.	0 48 20	
Վերմարիչ (Վահ վերի մէջ)	52 12 51 լ.	2 14 31 լ.	0 8 59	
Վերմերծն (Կայն)	51 30 13 լ.	2 32 4 լ.	0 10 8	
Վերիամերկ (Վերամանի մէջ)	54 42 50 լ.	18 9 42 լ.	1 12 39	
Վերենան (Տամբառը մէջ)	55 40 53 լ.	10 14 29 լ.	0 40 57	
Վերպափոս (Վայնը ար մէջ)	50 3 50 լ.	17 37 45 լ.	1 10 31	
Վերափափան (Երաբեկոյի մէջ)	59 54 5 լ.	8 24 31 լ.	0 33 38	
Վերֆըրթ (Վահ վերի մէջ)	51 45 39 լ.	3 35 46 լ.	0 14 23	
Վերէնցու (Վառառանի մէջ)	43 45 41 լ.	8 55 0 լ.	0 35 40	

### ԴԱՐԱՑ ԵԿԱՂԵ

ՈՒԽԱՊԵՐ- Միաս Շրջային Ամեր Ա-  
ՆԱԲԻ և ՍԵՐԵ Փըշչ ՀԵՐԵՎԱՆԻ ԵՐԵՎ-  
ԱՅ-Ը-Ը-Ը-Ը-Ը:

**Յաւառը ՏԵԲԻ ՀԲԻ Էշտ Թի օրը**  
ԱՅՆԱԳԱՄԻՔ ՈՒԽԱՊ Շիքան յոզդա-  
պիքական ագւոց շարմենը, ազէկ զիս-  
Նարով թէ այսպիսի աղդապետ ամբ-  
քաներուն մամանակ ժամանակ յան-  
պատրաստից աղդացին վարժարանե-  
րուն այցելու թեան ելլուր որչափ ու-  
ղէկ հետեւ սնդրինը ու մի և ի՞նչ առ-  
ամձան քոջայի բութիւն և խրախոյս  
կընծայէ թէ աշակերտներուն և թէ  
անոնց վրայ յակնազնիքուն, բարեհա-  
ճցու իր յասկաբէս և յանկարծա-  
կան այցելութեամբ պատուել Ուռը  
Ասհակեան վարժարան, և աշակեր-  
տաց զանազն գասառ թիւներուն  
ունկնդիր ըլլորդ և անոնց գրուծ զա-  
նազն աշխարհացոյ ասաբասկներն և  
նկարները անոնդիրավ անոնց ամեն աե-  
տակ ու սնանց և զիսաւ թէ անց մէջ  
հաստատուն և շարունակ բնիթացքէն  
մեծապէս գոհ և զու, և խրախունց  
զանոնք հայրական յ դդ պատերներով ի-  
րենց աշխատութիւնները մէջ և ի՞ու-  
բաստանին անընդհան յարատեւու-  
թեամբ մասնին:

Մյազէս վարժարանիս բնիթացքը

բաւական զննելուն ետեւ վարժաց-  
նուն Եւակ խուլէի Ուռը Փրկչի վա-  
նուցը Վարժարանին ալ այցելու թեան  
ելլուր, պուն աշակերտելոց զանա-  
զնն թէ ձեւագործ և թէ մասառ-  
քական զարդացու ննիքն ալ անելով  
առնեց ալ չի խնացեց իւր յուսագրո-  
կան և խրախուն կամ բարձրացը:

### Հ Ե Ա Ա Խ Ա

Ունիմ գաշտեր և անսարներ  
Եւ աղքիներ յայտ գեղեցիկ.

Բայց ասոնցմեն և ոչ մէկը  
կուռայ որբաւուզ և ոչ ծաղիկ:

Թէպէտ անիմ բարձր թեամեր  
Խոր քարացրներ և ձորի թիշգը,  
Բայց մոկարդ ակ մոկերն ունե-  
նարժ հաւասար յատակ մ' եմ միշտ:

Ունիմ ծովիք, լիներ, գետեր,  
Եւ գրասեներ առանց ջուրի  
Ունիմ մ' մ մ' մ անուղաղներ

Եւ համբոներ տանց հօսի:

Չունիմ տուներ ոչ խօճիթներ  
Հրամագրակ կամ կրօպակներ  
Ա Ա տանց աւելի աւելի խիստ շատ

Վայնափաղաց մ' մ քաղաքներ:

Թէպէտ անորդ ոչնչ բան մ' եմ  
Եւ անձակով խիստ շատերան,  
Բայց տիեղերը տմեն բանով  
Յիս ամփափած ունիմ համբան:

### Ծ Ե Ա Ա Յ Ա Խ Ա

Ուռը Ասհակեան Շնկերութեան կողմէն Յուրաստա-  
նիս խմբագիր և վերաստեռ և կարգուած է Վարժարանիք  
Նախինին աշակերտներն մէկը և անոր յանձնուած է Բու-  
րաստանիս վերաբերեալ բոլոր հոգերն և որտաքին հա-  
զորդակցութիւնները, ուստի արժան իր համարփմք ծա-  
նուցանել ապրոյ ընկերողներուն որ անոր սիստ ու զզու-  
ին և անկից ոիխոփ ընդունուին բոլոր պէտք եղած Շնոր-  
թակցութիւնները և հարկ եղած տեսութիւններն ալ ա-  
նոր հետ պիստի ըլլուին, գուրսէն տրուելիք նամակ մը թէ  
որ կամ Ասմաթիա Ուռը Ասհակեան Շանդարանը և կամ  
շուկան Վերճանը՝ Վարդարեան Պ. Յարտ թիւնին գրատուն  
ձգուելու ըլլոյ. անպատճառ խմբագրին ձեռքը իր համբ: